

ԿՐԹՆԱԿԱՆ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Մանուսյր գման կոյնեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց: (ՏԱՂԱՐԱՆ)»

Քրիստոնէական իմացումին մէջ, Քրիստոսի ծննդեան չափ խոր ու իրական կը հանդիսանայ Անոր՝ մահուամբ՝ յարութիւնը: Եթէ Աստուծոյ Որդւոյն ինքնայայտնութիւնը սկիզբը կ'ընէ Անոր փրկագործական առաքելութեան ակտին, Յարութիւնը կ'ըլլայ պսակումը. այդ մեծ խորհուրդին: Քրիստոս ծնաւ, յաւիտենականութիւնը խըտացնելով մեր ժամանակին մէջ, և յարութիւն առաւ, մեր սահմանաւոր ժամանակը առնչելով յաւիտենականութեան: Քրիստոսի ծնունդը զինքը ըրաւ ւճարոյ որդի», իսկ իր յարութիւնը յայտնութիւնը ըրաւ իր Աստուծոյ Որդի ըլլալուն գերագոյն իրողութեան: Քրիստոսի՝ մարդկութեան և Աստուածութեան, ուրիշ խօսքով Անոր ծննդեան և յարութեան շրջանակումովը, կը կազմուի անօրինակ այն համայնապատկերը, որ Քրիստոսինն է և նպէս, իբրև մէկը, որ մեր ու Աստուծոյ կեանքերը ունի նոյնատեն, և իբրև մէկը, որ մեր ժամանակը և Աստուծոյ յաւիտենութիւնը ապրեցաւ միանգամայն:

Երկու այդ կեանքերուն, մեր ու Աստուծոյ, ուրիշ բացատրութեամբ, մեր ժամանակի պայմաններով իրագործուող կեանքին և յաւիտենական վիճակներու մէջ յայտնուող կեանքին միջև, կը կանգնի մահ իրողութիւնը, իբրև անցման անհրաժեշտ գօտի, մէկէն դէպի միւսը: Մարգերը մեր կեանքէն կ'անցնին Աստուծոյ կեանքին, սահմանաւորէն յաւիտենականութեան, մահուան հանգրուանով: Ու յարութեան իրողութիւնը աւելի լուսաւոր կը դառնայ մահուան իրողութեամբ: Վասնզի մահը նախապայման է յարութեան: Առանց այդ մահուան չենք կրնար գաղբիլ այս կեանքին մէջ, և հետեւաբար սկսիլ յաւիտենական կեանքին համար: Այս ըմբռնումով, ինչպէս Քրիստոսի յարութիւնը, այնպէս ալ մեր յարութիւնը կը բացատրուի այդ երկու կեանքերը իրարմէ բաժնող, բայց նոյնատեն զանոնք իրարու անխուսափելի իրողութեամբ — մահով:

Յարութեան խորհուրդին հանդիսագրումը ընելու կանչուած այդ տղերքը, հետեւաբար, պարտքին ներքեւն են ընելու կարելի վերլուծումը այդ մահուան, ատով աւելի լուսաւոր ընծայելու համար անհրաժեշտութիւնը մեր կեանքէն միւսին անցնելու պէտքին, և իմաստը՝ յարութեան:

* * *

Ի՞նչ է մահը: Մահը տիեզերական իրողութիւն մըն է: Ամէն ինչ որ գոյ է, սահմանուած է վերջ մը ունենալու: Ստեղծագործութիւնը ամբողջ, որ միութիւնն է զանազան գոյութիւններու, իր մահը ունի: Պիտի գայ ժամանակ, երբ ամէն կեանք պիտի դադարի, և մեր ժամանակին ու միջոցին մէջ յայտնուող ամէն երևոյթի պիտի դադարի ունենալէ իր նախկին վիճակը: Ուրիշ խօսքով մահը, կասու՞նք է մեր ժամանակին ու մեր միջոցին, և անոնց մէջ յայտնուող և անոնցմով պայմանաւոր իրագործութեան:

Այս ըմբռնումով մահը Ֆիզիքական աշխարհին տեսականացման արգելք հանդիսացող իրողութիւնն է, հետեւաբար՝ չարիքը անոր:

Եթէ այս է ճշմարտութիւնը մահուան, Ֆիզիքական աշխարհին համար, որքան աւելի տիրական ու խոր է անիկա, նոզեկան աշխարհին, ուրիշ խօսքով այն կեանքին կապակցութեամբ, որ վեր է Ֆիզիքական պայմաններէն, որ յաւիտենական է, որ մերձ, բանաւոր մարդոցս ըլլալով կանգնած է սեպականութիւնը Աստուծոյ:

Քրիստոնէական հակացողութեան մէջ, առաջին առիթով մահը ժխտական արժէքով իրողութիւն մըն է: Վասնզի մահը ամէն բանէ առաջ կը հակադրուի կեանքին: Ժխտումն է անոր: Միակ հակառակորդը գոյութեան: Մահը այս ըմբռնումով մէջն է կեանքին: Մեր գոյութիւնը լեցուն է մահուամբ: Մեր կեանքը շարունակական մահ մըն է: Փորձառութիւնը՝ ամէն ինչի վախճանը զգալու: Մեր կեանքը տեսական պայքար մըն է մահուան. հետզհետէ հատնում մը մեր Ֆիզիքական ու հոգեկան գո-

յութեան: Մեր կեանքին էութիւնը կը կա-
 յանայ յաւիտեանականութիւնը ունենալու
 ճիւղին մէջ: Բայց մահը ժամանակն է և մի-
 ջոցը, հետեւաբար ժխտումը այդ յաւիտե-
 նութեան: Այս կերպ ըմբռնուած մահը կ'ի-
 մաստնագրէ մեր կեանքը: Կը լեցնէ զմեզ
 սարսափովը այն զգացումին, թէ մենք մա-
 հով սեպակահանութիւնը պիտի ըլլանք ժա-
 մանակին ու միջոցին, և բոլոր անոնք և
 ամէն ինչ, որոնք այնքան վերելի են եղած
 մեզի, պիտի դազրին մեր սիրելիութեան
 առարկան ըլլալէ: Մեր մէջ յայտնուող ա-
 մէն իրաւ զգացումներ երբ անյայտանան,
 մահուան փորձառութիւնը կը ստեղծեն մեզ
 կամար, և կամ երբ բամբուռնք մեր սիրած
 որեւէ անձէն կամ առարկայէն, մահուան
 փորձառութիւնը կ'ունենանք դարձեալ: Ու-
 բոլ խօսքով ամէն ինչ մահ է, ամէն ինչ
 դատապարտուած է վերջ մը ունենալու:

Այս իմաստով մահը գերագոյն չարիքն
 է: Մեղքը: Այս շարիքը մեր կեանքին մէջ
 ըլլալով, անիկա կը յայտնուի մարգերու
 արքայքերուն մէջ, իբրև բացատական ար-
 ժէքներ: Եւ ամէն շարիք մահ է եպէս: Սպան-
 ութիւն, ատելութիւն, նախանձ, վը-
 բէժ, և ամէն կարգի մոլութիւններ, մահ
 են, և մահուան սերմեր: Ոչ միայն մեր ա-
 րքայքերուն, այլ նաև մեր զգայական ներ-
 քին վիճակներուն, ուրիշ խօսքով մեր յոռի
 կիրքերուն խորը կայայդ մահը դարանուած:
 Հպարտութիւն, ամբարտաւանութիւն, ա-
 տելութիւն, անխղճութիւնը շարիք են,
 և մեղանչական, հետեւաբար մահացու են
 իրենց արդիւնքներուն մէջ: Մահն է միակ
 շարիքը մեր աշխարհին, և մահը արդիւնքն
 է մեղքին: Այդ մեղքը ուրացումն է յաւի-
 տեանական կեանքին, ժխտումը մեր գոյու-
 թեան: Մեղանչած չենք ըլլար, երբ ըսենք
 թէ մեղքը զիմարդականութիւն մըն է Աս-
 տուծոյ ստեղծագործութեան:

Բայց մահը յարակարծիք մըն է (para-
 dox): Ան իբրև ժխտական իրողութիւն յայտ-
 նուելով հանդերձ, ունի նաև դրական նը-
 շանակութիւն: Մահը մեր անգամ ամենա-
 խոր ու յատկանշական յայտնութիւնն է
 կեանքին: Մահը եթէ արդիւնքն էր մեղ-
 քին և գերագոյն շարիքը, զոր հարկ էր
 նուաճել, անիկա նոյն, մեր այն մեղապարտ
 աշխարհին մէջ, օրհնութիւն մըն է և արժէք
 մը, միանգամայն: Մահը իմաստ մը կու

տայ կեանքին: Մեր կեանքը ունի այդ ի-
 մաստը՝ որովհետև կայ մահը: Եւ առանց
 այդ մահուան, անմիաստ և անըմբռնելի
 պիտի ըլլային աշխարհն ու կեանքը:

Ինչի՞ մէջ կը կայանայ սակայն այդ ի-
 մաստը մահուան: Հարցում, որ արմատա-
 բանական գծով մը կը ցցուի մեր միտքին:

Այդ իմաստը մահուան, կը կայանայ
 այն խոր իրողութեան մէջ որ ինքը վախ-
 ճան մըն է: Եթէ աշխարհն ու կեանքը
 վախճան մը չունենային, և ընդհակառակը
 տեւէին անոնք անհունապէս, ոչ ոք պիտի
 մտածէր անոնց մասին: Անոնք պիտի ըլ-
 լային սովորականէն ալ վար իրականու-
 թիւններ, որոնք զուրկ են նպատակէ, զուրկ
 են իրենց վերջնական ըլլալիքը ունենալէ,
 և հետեւաբար անոնք պիտի վերածուէին
 իմաստէր անոնց գոտարկուած շարժումներու և
 ընթացքներու: Մինչդեռ աշխարհն ու
 կեանքը գոյութեան են եկած ատուածա-
 յին իմաստութեամբ: Այդ իմաստութիւնը
 դրած է ինքզինքը անոնց մէջ, տալով ա-
 նոնց նպատակ, և վախճան: Այդ իմաս-
 տութիւնը դրած է զանոնք ընթացքի մը
 մէջ, որ իր վերջը ունի: Կարելի չէ ըմբռն-
 անել անխախտ ընթացք մը, կեանքի և
 աշխարհի: Ամէն ընթացք վախճան մը ու-
 նի: Եւ այդ ընթացքը իմաստ, արժէք կը
 ստանայ իր վախճանով միայն: Մահը վախ-
 ճան մըն է մեր կեանքին: Մահը այս ըմ-
 բռնումով կ'արժեւորէ ինքզինքը և ինք-
 զինքով, ժամանակին ու միջոցին պայման-
 ներով իրագործուող, մեր կեանքը:

Բայց այդ իմաստը մահուան, աւելի
 կը խորանայ, երբ անոր վախճան մը ըլլա-
 լու յատկանշիչին վրայ աւելցնենք նաև թէ
 մահը սկիզբ մըն է մահուանդ, ժամանա-
 կին ու միջոցին պայմաններէն անդին ու
 վեր իրագործուող կեանքին: Այս իմաստով
 ալ մահը ինքն իր մէջ յարակարծիք մըն
 է: Վախճան մը և սկիզբ մը միանգամայն:
 Վախճանը ժամանակաւոր մեր աշխարհին,
 և սկիզբը յաւիտեանականութեան: Վախճա-
 նը ժամանակի մէջ կեանքին, և սկիզբը
 յաւիտեանութեան մէջ կեանքին: Այս մտա-
 ծումին անմիջապէս կը հետեի որ մահը
 կամուրջ մըն է այդ երկու կեանքերու ա-
 փերուն նետուած: Այդ երկու կեանքերը
 բաժնուած են անանցանելի վիճով, զոր
 պէտք է կամրջել: Այս կերպով մահը կ'ըլ-

լայ անհրաժեշտութիւն մը: Կ'ըլլայ խորհրդաւոր մասը կեանքին: Մեր կեանքը իր իրական ճակատագրին առաջնորդող, և մեր ժամանակը՝ յաւիտենութեան տանող միակ կարելիութիւնը:

Այս իմաստով մանչ կը զագրի սարսափեցուցիչ տագնապ մը ըլլալէ: Կը զագրի տագնաութիւն մը ըլլալէ: Ան ալիւս մեր նիւթական աշխարհի ստորին տարրերը կազմալուծող և զանոնք փճացնող փոթորիկը է: Անիկա այս անգամ միխթարութիւն մըն է: Երբեմն ալ անհրաժեշտութիւն մը: Վկայ սուրբերը, մարտիրոսները, եկեղեցւոյ հերոսները: Մահուան կը փափաքէին, երկնքի յաւիտենական կեանքին հասնելու համար, շուտով: Մահը գեղեցկութիւն մըն է միանգամայն: Ան շատ անգամ աւելի մեծ և ազնուական կ'ընէ՝ մարդերը: Ան յաճախ կը սրբէ տղիկ անցեալը, և լոյսօղորդեր կ'արձակէ դիակնացած զէմքերէ: Մահը եթէ կը փճացնէ ու կ'ապականէ, բայց նոյն ատեն կը սրբազործէ, և կուտայ կնիքը անմահութեան: Մարդերու բաւարականն ալ կ'իյնայ կշիռին ներքեւ մահուան: Անոր անխուսափելի իրականութիւնը, չափ և սահման է գծած մարդոց արարքին: Մահուան լոյսովը մարդիկ կը տեսնեն վախճանը իրենց արարքներուն: Եթէ չըլլար մահը, մարդերը մարդերու զայլ պիտի ըլլային, անվերջ կերպով:

Ոչ մէկը մեզի ծանօթ իմաստասիրական գրութիւններէն, և ոչ ալ կրօններէն, կրցած է այնքան խոր ներթափանցել մահուան այս իմաստին. և հետեւաբար օգտագործել զայն արժանաւորապէս, որքան Քրիստոնէութիւնը:

Մեծ է տեղը մահուան, Քրիստոնէութեան մէջ, և այնքան անհրաժեշտ՝ անիկա մեր կրօնքին առաջադրած իրագործումներու յաջողութեան համար:

Քրիստոնէութիւնը արգարև կրցաւ շահագործել, և ամուր կառչել մահուան յարակարծային հանգամանքին: Անոր մեղանչական նկարագիրը չարասփեցուց զինքը: Ընդունելով հանդերձ այս կերպ ողբերգականութիւնը անոր, պայքար կազմակերպեց մահուան դէմ: Քրիստոնէութիւնը իջաւ մեր ժամանակին ու միջոցին, հետեւաբար մահուան պայմաններուն մէջ. բայց չտիրապետուեցաւ անկէ. դէմ կանգնեցաւ

մեղքին ու չարիքին. պայքար բացաւ մահուան դէմ. միշտ յանուն յաւիտենական կեանքին: Եւ այս է քրիստոնէութեան տրւած նշանակութիւնը մահուան: Մահը խորհուրդն է կեանքին, որ հաւաստումը կ'ընէ յաւիտենական կեանքին, մեր կեանքին ու մահուան մէջ:

Պատմութեան ամբողջ ընթացքին մարդիկ միշտ փորձը ըրած են, այս իմաստով, պայքարիլ մահուան դէմ: Ոմանք այդ պայքարին մէջ մոռցած են մահուան մասին. ուրիշներ զաղափարականացած են զայն, և շատեր ալ սարսափած անկէ, զապեցուցած են պայքարը մահուան դէմ:

Ինսպաշտ իմաստասիրական կարգ մը վարդապետութիւններ, կը մերժեն հոգեկան աշխարհի մը գոյութիւնը մեր նիւթական աշխարհի կողքին: Կը մերժեն յաւիտենական կեանքը, և հետեւաբար բոլոր այն միջոցները, որոնք կը տանին զէպի հոն: Այս ըմբռնումով, այդ վարդապետութիւնները կը ժխտեն մահուան իրողութիւնը, և անով գոյաւորուած ամէն սարսափ և ողբերգութիւն: Կայ միայն բնական անմահութիւնը, որ տեսնելերու տեականացման մէջ կը կայանայ: Մարդը իբր այդ բնական անհատ մըն է, որ ենթակայ է բնական անմահութեան պայմաններուն: Մահը բնական ընթացք մըն է, անիմաստ, որուն մէջէն կը քալեն մարդիկ, իրենց տեսնելերուն ծնունդ տալով:

Իտէսպաշտ մտածողներ, ընդհակառակը, կ'ընդունին թէ կայ յաւիտենական կեանքը, բնական պայմաններէն անդին, և անիկա անանձին, ուրիշ խօսքով, զաղափարին յաւիտենականութիւնն է: Միակ գոյութիւնը հոգեկանն է, զաղափարական է: Անկէ դուրս նիւթական մարդը և նիւթական ձեւերը, գատապարտուած են հոս վերջանալու: Նիւթական աշխարհին համար մահը չարիք է, և սարսափ: Մինչդեռ անանձնական հոգեկան իրականութիւնները վեր կը մնան մահուան տխուր պարտադրանքներէն:

Իբարու հակադրուած այս ըմբռնումներու կողքին, ուրիշ մտածողներ, ճանչցած ըլլալով ողբերգական նկարագիրը մահուան, հրժարողական, և սարսափազդիկ կեցուածք մը ունին մահուան դէմ Այս կերպ մտածողները կ'ըմբռնեն մարդը իբրև

անհատ անձնաւորութիւն, որ չունի իր մէջ հոգեկան այն բաւարար զօրութիւնը, կարենալ պայքարելու համար մահուան դէմ, և յաղթելու զայն: Մասնաւորաբար այս է նկարագրելը Պուտոյական կրօնին: Ան ընդունելով հանգերձ մահուան իրողութիւնը, ինքզինքը անկարող կը զգայ պայքարելու անոր դէմ: Ներվանան խորապէս, այս անկարողութիւնն է, և անշարժութիւնը հոգիին, որ կը դիմէ յաւիտենականութեան, ինքզինք թողլեցելով իր ճակատագրին:

Քրիստոնէութիւնը սակայն կը զատուի այս բոլորէն: Ան կը մերժէ ներթապալչո անմահութեան ըմբռնումը: Չախորժիր անանձնական գազափարնները իբրև յաւիտենական ընդունելէ: Ընդհակառակը ներթական այս տիեզերքը պիտի հասնի իր վախճանին, և մարդը որ կատարեալ անհատ անձնաւորութիւնն է, իր ներթական մարմնի ձևին մէջ կը կրէ պատկերը Աստուծոյ, իբրև յաւիտենական և անմահ ներկայութիւնն ու կեանքը Անոր: Եւ ճիշդ այս պատճառաւ քրիստոնէութիւնը չի ստուար մահէն, այլ կը պայքարի անոր դէմ:

Քրիստոնէութիւնը իր պայքարը մահուան դէմ կը պսակէ յաղթութեամբ: Քրիստոսի Յարութիւնը այդ յաղթութիւնն է արգարև: Մահը միտական վկայութիւնն էր Աստուծոյ զօրութեան. և եթէ Քրիստոսի Յարութիւնը տեղի չունենար, մահը չըջեր թեպէս բովանդակ նկարագրել մեր ճակատագրին: Քրիստոս, մեր Փրկիչը, հարկին ներքեւ էր ընդունելու մահը, որպէսզի իր ամենազօր կարողութեամբ սրբագործէր այս մահը: Հոս կ'ըմբռնուի թէ ինչո՞ւ Քրիստոնէութիւնը մահը կ'ըմբռնէ իբրև մեղք և իբրև դրական արժէք միանգամայն: Քրիստոս յաղթեց մահուան իր մահումս: Եւ ասիկա միակ կարեւորութիւնն էր պայհովելու համար այդ յաղթանակը: Այս կերպով իր մահը կը վերածուի օրհնութեան մը, և գերագոյն արժէքի: Քրիստոսի մահը, երթն է դէպի յաւիտենական կեանք: Այդ կեանքը կը ստացուի Քրիստոսի յարութեամբ, որ գերագոյն յաղթութիւնը եղաւ մահուան: Որպէսզի կարելի ըլլայ մեզի յանել, անհրաժեշտ է որ մեռնինք: Մեր ամբողջ կեանքը այդ մահուան ընդմէջէն միայն կը հասնի յարութեան և յաւիտենականութեան:

Քրիստոս ծնաւ, և իր ամբողջ աշխատանքը

ԱՌԱՆՁՆՈՒԹԵԱՆ ՄԷՋԷՆ

«Եւ չեմ միայն» (ՅՈՒԸ. ԺԲ. 32)

Իրենց երազին քալած մարդեր միայն պիտի կարենան ըսել թէ մինակ չեն իրենց, երբ մարդկորէն ապրած իսկ ըլլան ամէնէն սրտում լքումը մինակ ինչու: Յիսուս զիտէր թէ աստուածային մարդու մը ձայնին շեշտը կուզար իրմէ այդ վայրկեանին, երբ մահուան ստուերներուն իջնելը յստակ էր իր մէջ, իրեն համար, յաղթութեան մը պէս: Պէտք չունէր ինք ատոր մտածելու: Ինքզինքէն աւելի՛ իր աչքին կը բացուէին գալիք օրերը իրմէ սիրուած փոքր մը հոգիներուն: Անոնց հետ ապրած իր ժամերուն անսխիւքը: Պիտի մնա՞ր ատիկա, լոյսի պէս կախ, մուք խորշերուն վերև իրենց կեանքին: Անա ստապանքը անստուգութեան:

Իր երազին քալող հզօր մարդու մը տրտմութիւնը քիչ անգամ եղած է այնպէս քնքուշ, այնպէս խաղաղեցնող, ինչպէս կը

տանքը եղաւ յաղթել մահուան, և անով պատրաստել իր և աշխարհի յարութիւնը, և յաւիտենական կեանքը: Այս ըմբռնումով Քրիստոնէութիւնը միայն կրցաւ զիմադրել վտանգը մահուան, որ չարքիք ու սարսափը եղած էր մեր աշխարհին: Քրիստոս պատրաստեցաւ խաչի մահուան, և այդ մահով յաղթանակը շահեցաւ վիճափոր գերեզմանին ընդմէջէն:

Հոս կը յայտնուի արժէքն ու խորհուրդը խաչելութեան: Ո՞ւր էր գործիքն է մահուան: Միեւնոյն ատեն յաղթանակի գէշքը այդ մահուան դէմ: Մահը անկարող եղաւ զիմադրել: Տեղի տուաւ խաչին, տեղի տուաւ յարութեան:

Յարութիւնը գինը եղաւ Քրիստոսի մահուան: Եւ այդ մահը առաջինը եղաւ տալու աշխարհին ճաշակը յաւիտենական կեանքին, ներկայութիւնը Աստուծոյ և զաղափարը Անոր յաւիտենական թագաւորութեան:

Ան՞ թէ ինչու մահուան իրողութիւնը լուսաւոր կ'ընէ Յարութեան խորհուրդը: Յարութիւնը մարդոց. եւ Յարութիւնը Քրիստոսի:

Փառք հրաւասփառ Յարութեան ֆո Տեր...:

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ